

ՏԱԳՆԱՊԻՆ ԴԷՄ

«Մի՛ խռովեսցին միրք ձեր, եւ մի՛ զանգիտեսցին...» (ՅՈՎԼ. ԺԴ. 27)

Ի՞նչպէս առնել խռովքը որ Եփսուայիննէ, այն պահուն, երբ կը զգայ թէ վերջին իր օրերը կ'ապրի, ու մօտ է ժամը իրենց ներէն իր բաժանումին: Բաժանումէն աւելի, տագնապի մը պրկումնէ ատիկա: Հանգրուան մը, դարձուածք մը՝ կեանքի ճամբաւն վրայ, ճակատագրական ըլլալու չափ լուրջ, վճռական: Ան հիմա հրաշագործ վարդապետը, հոգիները մտանիսող երիտասարդ Գալիլիացին չէ միայն: Այլ, նոյն ատեն, անովիքի՝ իր երազին յահերժացումովը մտագրաւուած առաքեալը, իր Հօր կամքքը աշխարհի մէջ իրազորդելու իջած Որդին: Որուն հասիր է ժամանակը բաժնուելու իրեններէն: Կարծես նետելու զանոնք կեանքի ծովին, մէջ մէկ ջահէրը լլւալու իր երազին՝ որդիներուն մէջ աշխարհին: Բայց ի՞նչպէս, վերջին անդամ մը զոնէ, չմտածել անոնց եղածին: Ի՞նչպէս, ուրիշ շատ մը անդամներու նման ու անոնցմէ քիչ մըն ալ տարբեր տրամու-

թեամբ, չհաւաքել զանոնք, չհանել զանոնք այն շուռնչին, այն մթնոլորտին, ուր, նոյն ընտանիքին անդամները, նոյն հօր զաւակները զգային իրենք զիրենք: Աւելին՝ որպէսզի չնուազէր յոյը իրենց հաւատքին, երբ աշխարհի ատելութիւնն իսկ լեռնակուտակ փրփրէր իրենց վերեւ և իրենց չուրջ: Իրմէ հեռաւ և իրմէ վերջ:

Ա.Բաղջ էջե՞ր՝ Յովհաննու Աւետարանի Ժ.Փ. գլուխէն սկսեալ, չգթայ-չգթայ կը խորունկցնեն մեր հոգիներուն մէջ հրապոյըը, վեհութիւնը խարածեալ այն երկնքին, զոր, անօրինակ ու երիտասարդ այս գարզապետը պատցաց իրեն հետ, Գալիլիոյ հեշտ ու խաղաղ ծովակէն մինչեւ ալումերի ամայքները հրեայ լեռնագագաթներուն: Անոնք՝ այդ էջերը, կատկը չեն միայն անցնող վարդապետէն: Անոնք տրամութիւնները կը պատմեն անոր անւաւարտ արքայութեան, հեռաւ աշխարհին: Ու ալիք-ալիք կը նետի կամարը անոր անմշուշ նայուած քին, որ իր հոգին պէս, զիտէ տրամիլ չարտեմէտ հնարքներէն մարդերուն, բայց չընկըրկիլ զժուարութեանց դէմ խաչի ճամբարուն: Ու տուաւ փաստը իր սրտին: Տարիներ շարունակ ապրեցաւ ան իր խումբին հետ: Միրեց անոնց պարզուկ, տաք, միամիտ հոգիներուն տրամութիւնները, յուսախարութիւնները: Ուզեց որ սիրեն ալ իրար, որովհետեւ կը հաւատար այն զօրութեան, այն թափանցուն ու անմար հուրին որ հոգիներու հաղորդակցութենէն կուզայ: Որովհետեւ սիրոյ այդ արարքով միայն Անոր յաւերժական ներկայութեամբը լեցուն պիտի զգային իրենք զիրենք զիրենք: Եւ իրենք, խումբով, ու հաւասար ջերմութեամբ, պիտի ապրէին Անոր հոգին մէջ — և Դուք լիս և ես ի ձեզո: վստահ թէ իրենք իրենց ձեռքերովը պիտի չխորտակէին այլես, սիւները իրենց երազի չենքին, կաթողիկէն իրենց չենչող հոգիներուն: Ու տարիներ շարունակ, իր այդ ըլձանքին հետ, անոնց խօսեցաւ այն կեցուածքէն որ իրենցը պէտք էր ըլլար, անցնելու համար աշխարհի մէջէն, ու մարդերու վկայութիւններու եռվին: Հաւատքն էր փլնուուեր ամէն մէկուն մէջ՝ ինքդինքին նկատմամբ, և անկեղծութեան պահանջքն էր չեշտեր՝ ապրումներուն, զործքերուն մէջ

անդամութիւն մը ապահովելու համար, կարելի չէ մեր հոգին բաւարար չափով սնուցանել առանց իւրացնելու Յիսուսի բարի պատգամները, մանանալի պէս, հացի պէս:

Ով սիրելի ունկնդիրներ, եկէք միանք բոլորս ու հաւաքուինք Յիսուսի շուրջ, նստինք Անոր առջև զալար խոսերուն վրայ, ճաշակենք մեզի երկարած ու բոլորիս համար հաւասարապէս բաշխուած հացը, տեսնելու համար թէ որքա՞ն քազցը է սփոփանքի և յոյսի այդ հացը, ու որքա՞ն քազցը է մանաւանդ ինքը, Յիսուս: Մօտենանք իրեն, տեսնելու համար լոյսը, որ ծիրանեգոյն լեռներու ետենէն կը բացուի, արգարութեան և ազատութեան սուրբ լոյսը, փառաւոր յաղթահակներ աւետող մեծ լոյսը, որ տակաւ կը մօտենայ մեզի ու իրմով լուսաւորուած ու քաջալերուած, օրհնենք զինքը, ընդ Հօր և ընդ Հոգույն Սրբոյ, յաւիտեանս, յաւիտենից ամէն:

ԱՐՏՍԻՒԶԴԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

իրենց կեանքին։ Խոկ հիմա, երբ զիտէ թէ բաժնուի պիտի իրեններէն, ու մինակ մընան պիտի անոնք բաց ծովուն, խղձն ձայնը լռեցուցած աշխարհին դէմ, (լուսատանալով հանդերձ հոգին զրկել իր փախարէն), ուրիշ տրտմութիւն մըն է որ կը հոստի իր հոգիին։

Պիտի գիտնա՞ն իրենց կեցուածքը ուշնենալ տագնապին դէմ։

Բայց զիտէ՞ն թէ ի՞նչ է տագնապը։ Դիտե՞ն թէ ատիկա ճակատագրական այն պահը, այն վիճակն է, որմէ ետքը կամ խորտակուած կամ փրկուած դուրս պիտի գան կեանքին։ Սուզզի զնելով իրենց գոյցութիւնը։ Դիտե՞ն թէ նոր ապրելակերպի մը հանդրուանին են։ Նոր կենցաղի, տարբեր ըմբռնուամիներու անհրաժեշտ որդեգրումին զիմաց։ Ու այդ է բուն տագնապը։ Որ, կեանքի ուեէ մէկ կողմէն, ուեէ մէկ երեսին վրայ կրնայ յայտնուիլ, կրնայ կրկնուիլ։ Բայց գիմաւորել պէտք է զայն։

Ուրկէ՞ գիտնային թէ քաղաքագէտ կոլուող միտքերուն տագնապը կայ, երբ քաղաքական խնդիրներ հանգոյցը կապեն այն յարաբերութիւններուն որոնք կը ստեղծեն նոր պայմաններ, նոր վիճակներ, նոր կարգ ու սարք։ Եւ այս նոր ըմբռնուամիները, աշխարհայեցքները յանախ հիներուն ժրիւտումը բերելով սեղանի, ընկերացին ալ տագնապներ լուծումի կը հանեն։ Ուրկէ՞ իմանար բոպիկ իրենց իմացականութիւնը, թէ նոր վարդապետութիւններու, նոր ճշշմարտութիւններու յայտնութիւնը իր խոր հետեանքները ունեցած է միշտ կրօնական, գիտական մարզերու վրայ։ Ու տակաւին, թէ մարդկային կեանքի պատմութիւնը մեզ կը գնէ երկար շարքի մը դիմաց տնտեսական, մշակութային, ֆիզիքական, բարոյական տագնապներու՝ անհատներու, խումբերու և ընկերութիւններու ապրումներէն։ Բայց ամենէն խուզվիչը իրենց միամտութիւնն է՝ չտեսնելու իրենց հոգիներուն իջնալիք խորունկ ցաւը՝ քիչ օրեր յետոյ, անակնկալեներու պէս, գիշերներու հետ հասունցող։

Սակայն, զիշերներուն ալ հսկող իրենց վարդապետը թափանցումը ունէր զալիքներուն։ Եւ տրտում իր հոգիին քաղցրութեամբ, կը բանայ անոնց նայուածքը զաւիք խոռովքներու մութերուն դէմ։ Բաժանումը առաջինն է իրենց հոգիներուն իջ-

նալիք խորունկ ցաւին։ Բայց ամէնէն առնելին գուցէ։ Քանի որ ժամանակը, մոռացումին մշուշը, նոր աշխարհներ, նոր հետաքրքրութիւններ կրնան այդ այրուցքը մեջմել։ Ու բաժնումին պարապը, որ մը, լեցուած կը գտնեն ուրիշ ճերմակ ամպերով։ Բուն տագնապը անկէ յետոյ է։ — Վարանքը։ Տատամսիլը ընտրութեան մէջ։ Դառնա՞լ հին օրերուն, թէ քալել այս երազին ետեւէն, նոր օրերու յաւտեաններով։ Հակառակ ամէն կողմէ լսուող վլուգումի, անստուգութեան, սարսափներու հեքին ու կանչերուն։ Ուրանա՞լ ինչ որ գարերը փոխանցեր էին իրեւ ցեղի ձայնին անհրաժեշտութիւն, պապենական ժառանգութիւն, հաւատալիք։ Դեռ՝ թաղել՝ ինչ որ միւս կողմէ ձայնն էր իրենց բնազգներուն, մարդկարէն ակնկալութիւններուն։ Զգե՞լ հանգիստը, ու մտնե՞լ պայմաններուններքե նոր այս ապրելակերպին։ Թէ մեալ արդէն իսկ իր ճամբան գտած առուին մէջ, իր ունակութիւնները կրկնող կեանքին հետո։ Ու չլսրուիլ, «զուր տեղը չյոգնիլ»։ Բայց տակաւին՝ խաբուած պիտի չըլլայի՞ն իրենք։ Բայց տակաւին՝ պիտի չզջալի՞ն այս ուրացումներուն համար։ Ահա վարանքը։ Ահա հաշիւնները, որոնք ետե ետեի երբ գալին զիշուիլ իրենց մտածումին կամրջակին։ անտարակոյս որ մէյմէկ շուարուն, խորտակուած հոգիներ պիտի գանախին իրենք։ Ընկճուած։ Սարսափուն։ Տրտում ու լքուն։

Ու ատոր համար իսկ, հմայքով լեցուն իրենց վարդապետը, իր տրտութիւնները պատմուանած, իր հոգիին կորովը իր բառերուն մէջ, քաջալերանքի խօսքեր ունի անոնց, զորս իր գաւակները կ'անուանէ։ Մինչև հմայ իր բարեկամներն էին, զազափարի ընկերները։ Ասկէ յետոյ՝ ժառանգորդները պիտի ըլլան իր երազին։ Իրեն իրենցը պիտի կրեն զայն իրենց հոգիներուն մէջ, թէ իսկ աշխարհի հզօրները յաջողին բաժան-բաժան ցրուել զիրենք չորս ծագերուն։ Ու յիշէ պիտի ամէն մէկը իրենցմէ, հանգարտ ու թափանցուն չեշտերը Անոր բառերուն — «Մի՛ խոռվեցին սիրտք ձեր և մի՛ զանգիտեսցին»։ Ի՞նչ միթթարութիւն պիտի ըլլայ յիշատակը այս գիշերուան, երբ ծովերով ու լեռներով իրարմէ հեռու, ամէն մէկը հալածուած, կալանաւոր, ստիպուած ըլլան իրենց ան-

ձին գոհը բերել նոյն երազին յաւերժացման։
Ամենէն լուրջ, ինքնավստահ կեցուածքն
է որ կուտայ անոնց։

ԱՄԲ' խոռվեսցին սիրաք ձեր . . . ։

Սիրաք խոռվել։

Ուէ կարգէ տաղնապի մը առաջին
ցունցն է ատիկա։ Շէնքը սարսուլը։ Բայց
արագ անդրագարձով մը, թոյլ պէտքչէ տալ
ընկնուելու այդ յարձակումէն։ Ատիկա քայ-
քայումը պիտի ըլլայ ներքին կորովին,
թաքուն բայց գործոն ուժերուն։ Ու ևն
թական բաժնուած պիտի զանէ ինքնինք
իր դէմ։ Զխոռվել սիրաք՝ կարենալ զիմու-
կալելու համար իրողութիւնը, ճանչնալու
բնոյթը անակնկալին։ Ճիշդ ինչպէս, ըր-
նազդական իմաստութեամբ մը, ժարդիկ
կամ կենդանինք կ'ամֆոփուին, կը կըծ-
կուին, կարծես կը նահանջեն, վտանգի մը
զիմաց։ բայց իրապէս հեռանալու համար
է տաղնապին, խաղաղ սրտով դիտելու և
դարմանելու համար զայն։ Զխոռվել սիր-
աք։ Ամուր պահել կեզրոնը կեանքին։
Զգուշանալ իրարանցումի մատնելէ կարգը,
գործունէութիւնը այդ կեզրոնի շարժում-
ներուն։ Բայց նաև չվախնալ աչք աչքի
նայելէ անծանօթին, անոր բուն իսկ եղածը
ըմբռնելու թափանցողութեամբ։ Վախը,
հոգեբանական իր բոլոր հետևանքներով,
թշնամի-բարեկամն է մարդուն հոգին մէջ
խլրոտով։ Նայուած քիդ մշուշ ցանող։ Երե-
սոյթները, իրողութիւնները մեծ համեմա-
տութիւններու հանող։ Առնել զայն ափիդ
մէջ, տէրը զառնալ է լուսաւոր գիտակ-
ցութեան։ Վերագտնել է նախկին վճռա-
կանութիւնը, պայծ առութիւնը կամքին։
Թոյլ չտալ է ներքին համոզումներուդ տա-
տանիլ սպառնալիքներէն այս աշխարհի
ճարպիկներուն։ Ինչ որ իրական ու տիրա-
կան յատկանիչը պիտի քանդակէ քու զի-
մագիդին։

Անհրաժեշտը այն կեցուածքն է, այն
թափանցումը, դրապէս ձեռք տանուած այն
գործը, որ պայմանաւոր չէ նեղ, անհօրի-
զոն ժամանակով։ Որ, իրենք իրենց հազիւ-
բաւող մարդերու չափանիշերով չէ մտած-
ուած, ձեռնարկուած։ Որ՝ զիտէ մանա-
ւանդ իր արհամարհանքը խոր ակօսել
երեսն ի վար ամէն շարժում հեգնանքով
զիմաւորող, իրենց այսօրը, իրենց ներկայի
հաճոյքները ապրող, գոհացնող ծանծաղ

հոգիներուն։ Մօրուտ վայրերու մէջ բնաւ-
կող միջատներու պէս, տակաւ իրենց լճա-
ցումին վարժուող, համակերպող, անոնք
պիտի չվարանին այդ ճահճահուտէն ծծել
պատրանքը իրենց երջանկութեան։ Միւս
կողմէ՝ ի՞նչ է արժէքը այն կաղմակերպու-
թիւններուն, որոնք ուրիշի մը ժխտումին
մտահոգութեամբը գոյութեան են ելած։
Անոնք իրենք զիրենք զերին մէջը դրած
պիտի ըլլան քաղաքներէն, կեանքէն ու
մարդերէն հեռու, ամայութիւններու վրայ
չինուած այն խրամներուն, պատսպարան-
ներուն, որոնց գործը թշնամի ուժերու
յարձակումի շրջանին միայն կեանքի կու-
գայւ։ Միւս ժամանակներուն՝ երբ չկայ
հակառակորդ ուժը որուն ժխտումին հա-
մար կան իրենք։ Էքքած ու անգործ, յու-
սահատօրէն պիտի սպասեն նոր յարձակու-
ղականներու։ Եւ այդ է ամբողջ նպատակը
իրենց գոյութեան։

ԱՄԲ' խոռվեսցին սիրաք ձեր և մի
զանդիտեսցին . . . ։

Անխուսափելի են անակնկալները կեան-
քին։ Մանաւանդ կենսաւոր, աճող, ժա-
մանակին, շրջապատին պայմաններուն ու
խաղերուն ենթակայ ամէն էակի կամ կաղ-
մակերպութեան։ Որ, ինքզինք պիտի զտնէ
վտանգաւոր այն կացութեան զիմաց, որուն
տաղնապ անունը կուտանք։ Բայց իրենց
գոյութեանը գիտակից, իրենց կարողու-
թիւններուն տէր եղող, իրենց գործե-
լուն, ապրելուն մէջ արժէք տեսնող,
երկնային զօրութեան մը, իմաստութեան
մը վախճանական նպատակներուն իրենց
ժամանակութեան բաժինը զգացող ան-
հատներ և հաստատութիւններ, չեն կոր-
սընցներ հաւասարակշռութիւնը իրենց կեն-
ցալին, նորօրինակ ցնցումներու դէմ։ Նը-
պատակ, ուղղութիւն, երազ, խանդավա-
ռութիւն, նուիրում անհրաժեշտ տարրեր են,
կենսունակ պահելու համար հոգին՝ ճամ-
բաններուն վրայ կեանքին։ Ի՞նչ է արդէն
գժրախտութիւնը անձնասպան ըլլալ փոր-
ձողներուն։ Կարենային անոնք, ճգնաժա-
մային այդ պահերուն, կրկին զտնել կարողն-
ցուցած իրենց երազը, ու գրկել զայն խո-
րունկ լղանքովը իրենց նայուածքին, ու
կախել զայն, կրկին, իրենց հոգիին վերև։
Կեանքը տարրեր պիտի ըլլար իրենց հա-
մար։ Ի՞նչ է յուսահատօրէն անդարձ մո-

լութիւնը՝ իրենք զիրենք զինհատուներու պէս անկիւններու մէջ մաշեցնող, իրենց գոյութիւնը մոռցող անկեալներուն . . . Մինչև իսկ արցունքը պղտիկներուն՝ իրենց համար անբացատրիկ եղաղ երեսիներու զիմաց, Անկարողութիւնը, անզօրութիւնը, լքուած ծութիւնը չէ անոնց հոգիներուն: 'Ի՞ն' տարբե՞ր է վիճակը ծնողքներուն, առւնի բարեմիտ ծերունիներուն, որոնք լնտանիքին պատիւը անաղարտ պահելու մտահոգութեամբ կը սարսափին աշխարհի մարդերէն: Ու խորհուրդ կուտան փախչիլ փանգին առջեն. «Տեղ տուր, կ'ըսեն, չարին»: Ու կը լսեն: Գրտնային անոնք, թէ վասիք, սպառնալիքի, սարսափի ուրուականիններքե պահել հոգին, կորդել է անձնականութիւնը, ձեռներէցութիւնը անհատին: Ուղղակի սպաննել է հոգին, անբանացնել է բանաւորութիւնը մարդուն: Մղել է զանկեղծ աւորութեան, ստախօսութեան, նենագամիտ հնարքներու անկանցնելի հոգեվիճակին, խորտակումին: Եթէ անզրազառնային ասոր, բոլոր այն մեծերը, տարէցները լնտանիքներուն, լնկիրութիւններուն, որոնց խնամքին՝ մեծնալիք, կազմուելիք հոգիներ կան յանձնուած, թերես տարբեր հոգիով մօտենային երկոյթներուն: Պիտի գիտնային որ կեանքը անզարծութիւն չէ: Մանաւանդ տագնապներու դէմ: Հոն է ամենէն աւելի որ անհրաժեշտօրէն կը պահանջուի ունենալ կերպ մը՝ զործելու, տեսակէտ մը՝ կեանքը ըմբռնելու և ապրելու, զգացում մը, հեռազգայութիւն մը՝ երեւոյթներու արժէքներուն թափանցելու: Ու ասոնց ստացումին, իւրացումին համար անհրաժեշտ է երբեմ ձերբազատել ինքինք առօրեայի տաղտուկներէն: Հեռումնալ օրերը սպանող սովորական, խճուուած հոգերէ, կեանքի աղմուկներէ: Նետելինքինք գիշերներուն, երկինքներուն ծոցը: Ապրիլ խաղաղութիւնը, մենութիւնը, հնուու անզորութիւնը աստղերուն: Ըլլաւ յաճախ ինքզինքին հետ, հեռաւոր, մենաւոր, ու գիտել նայուածքիդ դէմ երկարող մարմինը շրջապատիդ, աշխարհին: Ամէնէն իմաստուն կերպն է՝ գիմագրաւելու համար անականիները կեանքին: Այսպէս աւելի ապահով պիտի թափանցուին, պարզուին մութերը հոգիի անդոհանքներուն:

Ճիշդ այս կեցուածքն է որ, վերնա-

տան սեղանին շուրջ, Յիսուս կուտայ իրմէ սիրուած այդ խումբին: Իր բաւերը կը լրջացնեն նախ նայուածքները անոնց զըւարթ միամտութեան: Զեն կրնար իրենց զգացումները հաշտացնել Անոր մտածումներուն: Բայց Ան ուղղակի կ'ըսէ անոնց, թէ ուրախ պէտք է ըլլան իրենք, իր այս բաժանումին համար: Որովհեած այդ էր կամքը իր Հօր, որուն բարութեանը ոչ մէկ անգամ կասկածեցաւ, թէ և տառապանքներ չպակսեցան իր հոգիին մէջ: Ուրախ պէտք է ըլլան, որովհեած ասով իրենց բուն իսկ անձնականութիւնը պիտի գտնին ու կերտեն: Հոգ չէ թէ տրտութիւնը անձուկն ըլլայ իրենց հոգիներուն: Այդ բաժանումը զիրենք պիտի զնէ պրկումի մը մէջ՝ իրենց տարտղնուած կարողութիւնները միակ նպատակի մը ծառայեցնելու — հոգիներու աղնուացումով, բարձրացումով խաղաղ ու աճուն երկինքներու արքայութիւնը իջեցնելու: Պիտի լոյսին հանէինչ որ թաքուն, գեռ չըսցուած ճառագլթներն են իրենց ետ հրուած, մենաւոր ու բեզմեաւոր գիշերներուն: Այդ բաժանումը զիրենք բանայ պիտի աշխարհին զէմ, աւելի հասուն, աւելի զիտակից, աւելի գործօն՝ քան կրաւոր, երկչուոտ, անտարբեր: Ու այսպէս անոնք աւելի մօտենան պիտի իրենց երազին:

Ու կ'ազօթէ Յիսուսիրեններուն համար: Իր աղօթքներուն ամէնէն սրտայոյզը: Կարգալ այդ էջերը, ապրիլ է խաղաղութիւնը տարբեր այդ աշխարհին, ուր հոգիիդ տառապանքներուն՝ մէյմէկ քաղցրութիւններու իրեր կը նայիս: Որովհեած հոգիներու այդ արքայութեանը մէջ միայն իրական է, հրաշքի պէս եղող այս աննիթքաղցրութիւնը: Եւ Յիսուսի այդ աղօթքը, հրաշալի այդ արքայութեան կը կանչէ քոյլ-հոգիները այդ երազով տառապողներուն, սիրողներուն, հաւատացողներուն:

ԹՈՐԴՈՄ ԱԲԵՂԱՑ

